

ԿՐՕՆԻ ԵՒ ԳԻՏՈՒԹԵԱՆ (ՀԱԻՍՏԻ ԵՒ ԳԻՏԵԼԻՔԻ)

ՅԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹԵԱՆ ԸՄԲՈՆՄԱՆ ԽՆԴԻՐԸ ԺԹ Դ. ՀԱՅ ՊԱՏՄԱՓԻԼԻՍՈՓԱՅՑՈՒԹԵԱՆ ՄԷԶ (Մեթոդաբանական տեսանկիւններ)

Երբ մենք ուշադրութեան ենք առնամ, թէ մարդկութեան համար ինչ նշանակութիւն ունի կրօն և ինչ՝ գիտութիւնը, մենք կարող ենք առանց չափազանցութեան հաստատել, որ դրանց եւ այժմեան սերնդի միջնորդ յարաբերութիւնների լրւծումից է կախուած պատմութեան յետագայ ընթացքը:

Ա. ՈՒԱՅԹՀԵԴ

Ակնյայտ է այն իրողութիւնը, որ մարդկութիւնն այսօր գտնըւում է «Ճգնաժամի կանոնաւորման իրավիճակում»: Հասարակական կեցութեան բոլոր ոլորտներն ու մակարդակները ներթափանցող ճգնաժամը, որն իր արտայայտութիւնն է գտել «բնապահպանման ճգնաժամ», «քաղաքակրթչական ճգնաժամ», «հումանիստական ճգնաժամ» եւ այլ սահմանումների մէջ, բնութագրելի է որպէս հոգեւորի ճգնաժամ: Վերջինիս սկզբնաւորումը նկատելի է դեռեւ լուսաւորականութեան գաղափարախօսութեան մէջ: Բանականութեան դասական տարատեսակի լուսաւորիչների մշակումը յանգեցրել է գիտակցութեան մասնատուածութեանը, որի հետեւանքով առաջացած արժէաբանական յարաբերականութեան սկզբունքն, իր հերթին, ծնունդ է տուել ժխտողականութեանն ու անբարոյականութեանը: Մեր օրերին գիտակցութեան շարունակուող բանականացումը իմաստազրկում է մարդու պատմական գոյութիւնը, ինչը խորթ է մարդուն որպէս հոգեւոր էակի, այսինքն՝ անձնաւորութեանը:

Այդ իսկ պատճառով արդի հասարակութիւնների (եւ յատկապէս կեանքի նոր պայմաններ ստեղծող հայ հասարակութեան) համար անհրաժեշտ է այն գիտակցութեան հասունացումը, որ մարդը նախ եւ առաջ ոգու կրող է, ուստի ամբողջութեամբ չի պատկանում հասարակականութեան (զգայական) աշխարհին: Նոր գիտակցութեան ձեւաւորումը ենթադրում է լուսաւորիչների նախաձեռնութեամբ առաջացած գիտակցութեան մասնատուածութեան յաղթահարումը՝ կրօնի եւ գիտութեան եւ համապատասխանաբար՝ հաւատի եւ գիտելիքի համադրման միջոցով¹: Այս տեսանկիւնից այժմէ ականութիւն է ձեռք բերում ԺԹ: դ. հայ տեսական միտքը, որի սահմաններում հարաւոր է առանձնացնել յիշեալ խնդրի համապատասխան ըմբռնման վրայ հիմնուած պատմափիլիսոփայական հայեցակարգեր:

1. Լուսաւորական աշխարհըմբռնումով պայմանաւորուած եւ դարաշրջանի մտայնութիւնը արտայայտող հայեցակարգը, հիմնուած երկու փոխկապակցուած հիմնադրոյթների վրայ. ա) հասարակական առաջընթացի՝ քրիստոնէական աշխարհայեացքից սկիզբ առած եւ եւրոպական մշակոյթի մէջ գերիշող պատմութեան գծակերպ ընկալման, բ) Բանականութեան, ինչը ենթադրում է պատմութեան ի սկզբանէ տրուած «չափականութիւնը»՝ զարգացման որոշակի վեկտոր, որն ընկալւում է որպէս բանականօրէն կազմակերպուած հասարակական կեանք²:

2. Քրիստոնէական աշխարհըմբռնումով պայմանաւորուած եւ ազգի մշակութային աւանդոյթի ողջ կշիռը արտայայտող հայեցակարգը, հիմնուած երկու փոխկապակցուած հիմնադրոյթների վրայ. ա) Հոգեւոր առաջադիմութեան՝ երկու չափումների հասարակական եւ անդրանցական (տրանսցենդենտ) մէջ մարդու կենսագործունէութեան եւ պատմական գոյութեան ընկալման, բ) հաւատի եւ գիտելիքի (կրօնի եւ գիտութեան) ծագումնաբանական կապի, ինչը ենթադրում է մարդու կեանքի եւ պատմական ընթացքի հոգեւոր-արժէաբանական չափումի գերիշուանութիւնը հասարակական-գործնական չափումի համեմատ:

1 Դրա մասին մանրամասնօրէն տես՝ ՄԻՐՈՒՄԸՆԱՆ ՌԻՄԱ, Կրօնական փիլիսոփայութիւնը արդի մշակոյթի համակարգում (մեթոդաբանական տեսանկիւններ): - «Քչմիածին», 2000, մայիս, էջ 69-74:

2 Տես՝ ՄԻՐՈՒՄԸՆԱՆ ՌԻՄԱ, Ստեփանոս Նազարեանի պատմափիլիսոփայութեան ուսումնասիրման մեթոդաբանական սկզբումթների մասին: - Հայ իմաստականութիւնը հոգեւոր մշակոյթի համակարգում, Պրակ IV, Ե., 2000, էջ 107:

Խնդրի քննարկումը հարկ է սկսել այն փաստի հաստատումից, որ դեռևս ԺԶ դարում է ծնունդ առել եւ յաջորդ դարաշրջանի աշխարհայեացքային էութեանը վերածուել գիտութեան եւ հասարակական առաջադիմութեան գաղափարը, հիմնուած այն համոզուածութեան վրայ, որ Աստծուց է ծագել մարդու բանականութեան հզօրութիւնն ու բնութեան անսահման ճանաչման նրա ընդունակութիւնը: Լուսաւորութիւնը (ԺԸ. դ.) որդեգրել է հասարակական առաջադիմութեան բաղկացական տարրի՝ գիտութեան առաջադիմութեան գաղափարը: Վերջինիս տրամաբանական աւարտն է՝ ԺԹ. դ. գերիշող միտում՝ գիտութեան եւ հասարակական առաջադիմութեան միասնականութեան, ինչպէս նաեւ առաջընթացի առարկայական անհրաժեշտութեան եւ անվերջութեան ընկալումը: Պատմութեան ընթացքն այս առումով ըմբռնուում է որպէս առաջադիմութեան համապարփակ սկզբունքի իրականացում: Հայ լուսաւորիչները հետեւում էին դարաշրջանի մտածողութեան յիշեալ ուղղուածութեանը, գիտութեան առաջադիմութիւնը համարելով հասարակական առաջընթացի տարրը, պայմանը, արդիւնքը եւ արտայայտութիւնը: Այդ ընհհանուր մեկնակէտից հնարաւոր է բխեցնել տարաբնոյթ բանաձեւեր:

Այսպէս, կրօն Ստ. Նազարեանը համարում է մարդու ստեղծագործական ներունակութեան առաջին արտայայտութիւնը, գիտութեան եւ արուեստի սկզբնաղբիւրը, «դայեակը մարդկային ազգի»: Հաւատի, գիտելիքի եւ հասարակական կեցութեան իրաւագաղաքական նորմերի («իրաւունք», «ազատութիւն») զարգացումը նա գիտում է որպէս զուգահեռ ընթացքներ, ինչից հետեւեցնում է, որ ժողովրդավարական սկզբունքների առկայութեամբ պայմանաւորուած մտքի ազատութիւնը յանգեցնում է հաւատի ընտրութեան ազատութեանը: Նրա համոզմամբ, առանց ազատ մտածողութեան, հետեւաբար, հոգու ազատ արտայայտութեան, հնարաւոր չէ առաջադիմել. միայն կրօնական իդէալներով անհնարին է կայուն տեղ գրաւել ապագայ ունեցող ազգերի շարքում: Բանականութեան զարգացմամբ պայմանաւորուած հասարակական առաջընթացի համատեքստում նա առաջնութիւնը տալիս է պետութեանը, քանզի վերջինիս միջոցով է հնարաւոր համարում մարդկային գաղափարների իրականացումը:

Նշածի լոյսի ներքոյ ըմբռնելի է մտածողի այն տեսակէտը, ըստ որի պետութեան (ազգային) ստեղծման եւ պահպանման գլ-

խաւոր միջոցը՝ ազգային լուսաւորութիւնն է³: Վերջինիս սահման-ներում առանձնակի նշանակութիւն է տրում հոգու դաստիարակութեանը եւ առաքելութիւնը այս գործում յատկացւում է կրօնին: Այդ գերակատարութեան համար անհրաժեշտ է համարուում իրմացական զարգացման իւրաքանչիւր աստիճանի հետ բարոյականութեան ճիշտ յարաբերակցութիւնը: Բանն այն է, որ բարոյականութիւնն ու կրթութիւնը ընկալուում են որպէս մարդու (հասարակութեան) կատարելագործմանը նպաստող հզօր գործօններ, որոնցից առաջինը պէտք է գտնուի Եկեղեցու, իսկ երկրորդը՝ Դպրոցի, հոգաբարձութեան ներքոյ: Դրանից բխեցւում է, որ իր առաքելութիւնը իրագործելու համար Եկեղեցին պէտք է ընդունի գիտութեան առաջադիմութեան փաստը, քանզի վերջինիս մէջ միայն կարող է ամրապնդուել ու հաստատուել: «Այն Եկեղեցին, որ ունի պատճառ վախենալու հոգու լուսաւորութենից, այն Եկեղեցին, որ ամենայն ջանք ու հնարք գործ է դնում պահպանել մարդկութիւնը մի ցած եւ սոորին աստիճանի վերայ, ուրեմն կամքի կործանել մարդկութեան բոլոր նպատակը եւ նորա ձգտողութիւնը հասանելու այդ նպատակին, այնպիսի Եկեղեցին աստուածաբանական մտքով չէ Եկեղեցի...»⁴:

Կրօնի եւ գիտութեան յարաբերակցութեան խնդիրը Նազարեանը, ըստ էութեան, քաղաքական հարթութեան վրայ է տեղաւորում: Հայ մտածողները, սակայն, այն քննարկել են նաեւ իմացարանական՝ Զշմարտութեան բացայացուման եւ Հիմնաւորման կրօնի եւ գիտութեան հնարաւորութեան, տեսանկիւնից: Ընդամին, այն մեկնաբանուել է ինչպէս ժամանակաշրջանի աշխարհայեացքային համատեքստում (Ա. Գարագաշեան), այնպէս էլ պատմականութեան տեսանկիւնից (Ստ. Պալասանեան):

Ելնելով այն նախադրեալից, որ մարդիկ «ընդհանրապէս կը սիրեն ճշմարտութիւնը եւ այս է մեծագոյն պարծանք մարդկային բանա-

3 Համանման կարծիք յայտնում է Մ. Թաղիաղեանը: Մարդկային գործունէութեան յաջողութեան պայմանը նա դիտում է անհատի լուսաւորուածութեան համապատասխան աստիճանի, այսինքն՝ նրա կողմից գիտական գիտելիքի անհրաժեշտութեանը պաշարի ձեռք բերման մէջ, քանզի «գիտութեամբ» կանգնի տէրութիւն, ժեշտ պաշարի ձեռք բերման ոչ բնաւ երբեք» (Մ. Թաղիաղեան, Ռւսումնաբայց տէրութեամբ գիտութիւն ոչ բնաւ երբեք):

4 ՆԱԶԱՐԵԱՆ. Ա. Մտածող հայերի յոյսերը: - «Հիւսափայլ», 1859, N 7, էջ 564:

կանութեան»,⁵ Գարագաշեանը հաստատում է, որ ճշմարտութեան չափանիշը փորձն է (անհատական եւ հաւաքական), ուստի դրա բացայալում միջոցը փորձարարական գիտութիւններն են: Իր ժամանակաշրջանը նա անուանում է հասարակական առաջադիմութեանը եւ անհատի բարեկեցութեանը նպաստող գիտութեան եւ լուսաւորութեան դարաշրջան եւ գտնում, որ ազգի գրկութեան գրաւականը գիտութեան նուանումների վրայ հիմնուած ազգային լուսաւորութիւնն է: Գիտութեան մեթոդաբանութեան հիմնական սկզբունքի քննադատական փառաբանման հետ մէկտեղ կրօնական-դաւանաբանական սկզբ բունքները ընկալում են որպէս անիմաստ եւ անօգուտ, իսկ կրօնի ճշմարտութիւնները մերժում որպէս գիտութեան հետ ոչ մի կապ չունեցող մտացածին բաներ: Աւելին, կրօնական մտածողութիւնը դիտում է որպէս վնասակար անհատի մտաւոր եւ բարոյական առաջադիմութեան համար⁶: Գարագաշեանը, փաստորէն, տարանջատում է ոչ միայն կրօնը եւ գիտութեանը, այլեւ կրօնը եւ բարոյականը, դրանով իսկ կրօնը զրկելով բարոյական այն բովանդակութիւնից, որը դրա մէջ դիտել է դեռեւ նազարեանը: Գարագաշեանի կարծիքով, կրօնը պէտք չէ չփոթել բարոյական օրէնքի հետ, քանզի հնարաւոր է մշակել բարոյական օրէնք առանց կրօնական սկզբունքների օգտագործման:

Կրօնի եւ գիտութեան ծագումն ու գարգացումը Պալասանեանը բացատրում է մարդու բնատուր ճանաչողական ընդունակութիւններով, որոնց զարգացման աստիճանը, իր հերթին, պայմանաւորում է մարդու ձեռք բերած փորձի մակարդակով: Այդ սկզբունքից բխեցում է, որ ցանկացած ժողովրդի հոգեւոր զարգացումը սկիզբ է առնում դիցաբանութեան ստեղծումով, որտեղ արտայայտում է ժողովրդի մտաւոր, կրօնական եւ բարոյական զարգացման աստիճանը: Դիցաբանական պատկերացումների մէջ դիտարկում է մարդու եւ շրջապատող աշխարհի միջեւ գոյութիւն ունեցող իրական կապերի արտացոլումը, ինչը «բնութեան կրօն» է անուաննում: Դիցաբանութիւնից բուն գիտական գիտութիւնի առանձնացումը մտածողը կապում է Աղեքսանդրիայի գիտական գպրոցի ստեղծման հետ: Միւս կողմից, նա հաստատում է, որ փիլիսոփայական հայեցողութեան եւ

⁵ ԳԱՐԱԳԱՇԵԱՆ Ա., Բան եւ դատումն: - «Երկրագունդ», 1886, N 7, էջ 297:

⁶ Տե՛ս ԳԱՐԱԳԱՇԵԱՆ Ա., կրօնի եւ բարոյական: - Պատմաբանական հանդէս, 1960, N 2, էջ 190:

փորձարարական գիտութեան ձեւաւորումը առաջացնում է աւելի կատարեալ կրօնի անհրաժեշտութիւն, ինչպիսինն էր քրիստոնէութիւնը՝ կրօնական-փիլիսոփայական մտքի գագաթնակէտը։ Բարձր գնահատելով քրիստոնէութեան բարոյական ուսմունքը, որի մէջ հաստատում է անձնաւորութեան բացարձակ արժէքը եւ մշտական կատարելագործման անհրաժեշտութիւնը, Պալասանեանը նշում է, որ քրիստոնէութիւնը աստիճանաբար հակադրուում է գիտութեանը, վերածուելով հասարակական առաջընթացի արգելակի՝ անձնաւորութեան հոգեւոր կեանքի վրայ իշխելու միջոցով։ «Եկեղեցին ներկայացաւ իբրեւ պահապան եւ միջնորդ ամենայն գիտութեան... Սորանով նա մըտաւ այն շաւիղը, որ որոշեց իւր դերը աշխարհում։ Նա գայթակղութեան քար դարձաւ Եւրոպայի յառաջադիմութեան համար հազար տարի շարունակ»⁷։

Նոր գիտութեան ձեւաւորումը մտածողը առընչում է Բարեկարգման դարաշրջանի միայնութեան հետ, երբ ճշգրիտ դատողութեան սկզբունքը տարածում է իւրաքանչիւր հետազօտուող առարկայի վրայ։ Նրա տեսակէտով, նշած սկզբունքի տրամաբանական զարդացումը ԺԹ. դ. յանդում է ճշմարտութեան մշտատեւ զարգացման անհրաժեշտութեան իմաստաւորմանը։ Այս փաստարկութեամբ է բացատրելի գիտութեան արժեւորման Պալասանեանի չափանիշը՝ քաղաքակրթութեան վրայ ներգործելու գիտութեան կարողութիւնը։ Եւ որպէս այդպիսին գիտութիւնը ընկալում է որպէս հասարակական առաջադիմութեանը նպաստող հզօր ոյժ։ Այս հարժութեան վրայ բացառում է ճշմարտութեան բացայատման կրօնի հնարաւորութիւնը։ Պալասանեանի պնդմամբ, կրօնի մէջ ամփոփուած անփոփոխ իդէալը խոչընդոտում է հոգեւոր, հետեւաբար նաև հասարակական առաջադիմութեանը։ Հասարակական առաջադիմութեան համատեքստում ազգերի ապագան պայմանաւորելով նրանց լուսաւորուածութեան աստիճանով, Պալասանեանը հետեւեցնում է, որ ազգային կեցութեան նոր պատմամշակութային պայմաններում ազգային լուսաւորութեանը պէտք է աշխարհիկ բնոյթ հաղորդուի⁸։

Հայ մտածողների մի այլ խոռոշ (Մ. Նալբանդեան, Գ. Կոստանդնավարի) մերժում է կրօնը, արմատական քննադատութեան ենթեան, Ռաֆֆի) մերժում է կրօնը, արմատական քննադատութեան են-

⁷ ՊԱԼԱՍԱՆԵԱՆ ՍՏ., Գիտութիւն եւ կրօն: - «Փորձ», 1876, N 2, էջ 210:

⁸ ՊԱԼԱՍԱՆԵԱՆ ՍՏ., Ազգային կրթութիւն: Կազմեց, առաջաբանը գրեց եւ ծանօթադրեց Ռիմա Միրումեանը, Ե., 1991, էջ 12-13:

թարկելով դրա բոլոր սկզբունքները։ Մարդուն ներյատուկ ճշմարտութեան ձգտման բաւարարման գրաւականը Մ. Նալբանդեանը համարում է բանավէճը, որը պէտք է իրագործուի «սրտի ազատ վկայութեամբ, խօսքի եւ բանականութեան սահմանում»։ Ոչինչ արտաքին եւ կոպիտ գօրութիւն հանդէս չունի այս ասպարէզի մէջ»⁹։ Այս տեսանկիւնից հերքում է հեղինակութեան աւանդոյթի վրայ հիմնուած կրօնական մեթոդը, որը, գիտական-քննադատական մեթոդի համեմատ, թերի է համարում մի քանի առումներով։ Նախ, կրօնական մեթոդը ենթադրում է ոչ թէ իրական, այլ երեւակայական աշխարհի ճանաչումը, մինչդեռ «մարդկութիւնը կապուած է երկրագընդի հետ։ Փորձերը ուսուցին նորան, իւր երջանկութեան եւ թշուառութեան պատճառները գտնել երկրագնդի վերայ»¹⁰։ Այդ իսկ պատճառով ճանաչողութեան միակ ընդունելի մեթոդը դէպի իրական աշխարհն ուղղուած գիտական մեթոդն է։ Երկրորդը, կրօնական մտածողութեան առարկան անփոփոխ է, մինչդեռ կեանքը (բնական եւ հասարակական) մշտատեւ զարգացման մէջ է։ Այս պատճառով էլ ճշմարտութիւնը գործընթաց է՝ առարկայական եւ յարաբերական, պայմանաւորուած դարաշրջանի առանձնայատկութիւններով եւ ազգի պահանջների մակարդակով։ Այս փաստարկութիւններից հետեւեցում է, որ հեղինակութեան աւանդոյթը կաշկանդում է մարդկային միտքը, հետեւաբար նաեւ գիտութեան (գիտելիքի) զարգացումը։ Նման հետեւութիւնը օրինաչափական է դարձնում «կրօնը բարոյական գերութիւն է» մտածողի կարգախօսը։ Նրա համզմամբ, ճշմարտութիւնը չի կարող լինել մէկի սեփականութիւնը. այն բխում է ազգի կեանքից եւ կոչուած է ծառայելու նրա կեանքի բարելամանը։ Այս առաքելութեան իրականացման միջոցը նա համարում է ազգային լուսաւորութիւնը եւ գտնում, որ ոչ մի ազգ չի հասել լուսաւորուածութեան բարձր աստիճանին հոգեւոր դաստիարակների օգնութեամբ։ «... կրօնը մենակ, այսինքն, առանց գիտութեան եւ լուսաւորութեան, բնաւ ազդեցութիւն չունի բարոյականութեան վերայ, մինչդեռ գիտութիւնը եւ լուսաւորութիւնը առանց կրօնի ունի մեծ ազդեցութիւն»¹¹։

Գ. Կոստանդեանի համար կրօնը եւ գիտութիւնը մէկ իշլնդ-

⁹ ՆԱԼԲԱՆԴԵԱՆ Մ., Նկատողութիւններ։ Ելժ, հ. 2, ե., 1980, էջ 320.

¹⁰ ՆԱԼԲԱՆԴԵԱՆ Մ., Երկու տող, Ելժ, հ. 4, ե., 1983, էջ 7:

¹¹ ՆԱԼԲԱՆԴԵԱՆ Մ., Կրօնի եւ բարոյականութեան մասին, Ելժ, հ. 6, ե., 1987, էջ 183:

ըի վերաբերմամբ պատմականօրէն ձեւաւորուած հակառակադիր աշխարհայեացքներ են, որոնց դարաւոր գոտեմարտում (սկսած ԺԶ. դ.) վերջնական յաղթանակը պէտք է տանի գիտութիւնը: Որպէս պատճառաբանութիւն նպատակայարմար է ներկայացնել մտածողի այն միտքը, որ կրօնը քարոզում է անշարժ ու անփոփոխ գաղափարներ եւ զուրկ է բարոյական ներգործութիւնից. մինչդեռ գիտութիւնը հաստատում եւ իմաստաւորում է համագդային շահերի պաշտպանութեան, անհաստականութեան զարդացման անհրաժեշտութեան, ինչպէս նաեւ սիրոյ, միութեան եւ եղբայրութեան նշանակալիութեան գաղափարները: Ուստի ըմբռնելի է դառնուում մտածողի այն բանաձեւը, որ պատմական անհրաժեշտութեամբ կրօնական աշխարհայեացքը պէտք է իր տեղը զիջի գիտական աշխարհայեացքին: «Կրօնը գիտութեան հին ձեւն է, ինչպէս գիտութիւնը՝ կրօնանք կրօնի նոր ձեւն է յաւելուլ: Խնդիրը իրերու բացատրութեան վրան է: Գիտութիւնն ալ կ'աշխատի բնութիւնը. աշխարհս բացատրելու՝ կրօնն ալ, այս տարբերութեամբ միայն, որ հին ժողովուրդները աւելի զգացումով ու կոյր հաւատով դատեցին քան թէ ներհուն հմտութեամբ: Կրօնային մեթոդի պատմութիւնը ընդպարձակ բան մէ, որ կ'ամփոփուի հին ազգաց բոլոր կենապրութիւնը»¹²: Այս տեսանկիւնից քաղաքակըրթութեան պատմութիւնը (մարդկային գիտակցութեան զարդացման ընթացքը) բաժանում է չորս փուլերի: Վայրենութիւնից մինչեւ գրերի ստեղծումը տեւող առաջին փուլին ներյատուկ «բնազդային մեթոդ»-ի յատկանիշը համարւում է ֆետիշների պաշտամունքը: Երկրորդ՝ «հաւատական մեթոդ»-ի շրջանը (այբուբենի ստեղծումից մինչեւ հելլենական զարթօնքը տեւող) բնութագրուում է որպէս կոյր հաւատի եւ բանահիւսութեան ձեւաւորման շրջան: Երրորդ շրջանում (հելլենական զարթօնքից մինչեւ ԺԶ. դ.) գերիշնող է համարւում «տրամաբանական մեթոդ»-ը, որի առանձնայատկութիւնն է անհատականութեան զարդացումը, բնազնցութեան ու բանաստեղծութեան առաջացումը: ԺԶ. դ. սկիզբ առած եւ զեռեւս շարունակուող գիտական շրջանին յատուկ է իրականութեան հետազոտումը, փորձի եւ բնական գիտութիւնների հաստատումը:

Քննարկուող խնդրի վերաբերեալ Ռաֆֆու մշակած բանաձեւը հարկ է որակել որպէս նալբանդեանի եւ կոստանդեանի բանաձեւը տրամաբանական աւարտը, որտեղ փորձ է արտում բացայալու կրօնի առաջացման բնական (հասարակական) արմատները: Ռաֆ-

¹² ԿՈՍՏԱՆԴԵԱՆ Գ., Մերողի վրայ, Ե., 1961, էջ 71:

ֆուլ մեկնաբանմամբ, կրօնը առաջանում է մարդու կենասակործի հիման վրայ, ուստի պէտք է դիտարկուի որպէս պատմականորէն առաջացած եւ փոփոխականութեան ու անցողականութեան օրինաչափութիւններին ենթարկուող երեւոյթ: Միւս կողմից, ուշադրութեան առնելով կրօնի եւ եկեղեցու հասարակական դերակատարութիւնը, նանցում է, որ կրօնը եւ եկեղեցին հազանդութիւն են քարոզում, գրանով իսկ սպանելով ժողովրդի ազատութեան ճգումը, ինչը, իր հերթին խոշընդոտում է ազգային-ազատագրական պայքարին: Դրանից հետեւեցում է, որ հոգեւոր դասը չպէտք է այլեւս պահպանի ազգային կեանքի առաջնորդի մենաշնորհը: Այս հարցադրումը յատկապէս էական է համարում ազգային լրսաւորութեան համար, քանզի «դրայրոցը բոլորովին ժողովրդական էր, բայց նորան եկեղեցականացրին, եւ եկեղեցականացնելով մեռցրին»¹³: Բաֆֆու համոզմամբ, ազգային լրսաւորութեանը աշխարհիկ բնոյթ հաղորդելու դէպքում հնարաւոր կը դառնայ ազատագրուել կրօնական աշխարհայեցողութիւնից:

Ուշագրաւ է այն հանգամանքը, որ դարաշրջանի աշխարհայեցային կողմնորոշումների մէջ չի արմատացել կրօնի նկատմամբ յիշեալ եռեակի կողմից (Մ. Նալբանդեան, Գ. Կոստանդեան, Բաֆֆի) դրսեւորած արմատականութիւնը. այն սկսում է ազդեցիկ դեր խաղալ միայն ի. դ. առաջին քառորդում¹⁴: Մինչդեռ ԺԹ. դ. համար բնութագրական է ազատամտականութիւնը (Մտ. Նազարեան, Ա. Գարագաչեան, Ստ. Պալասանեան), որի փիլիսոփայական-մեթոդաբանական հիմքը աստուածակրօնութիւնն էր: Ինչ վերաբերում է բնափիլիսոփայական ինդրակարգի նկատմամբ դարավերջում մեծացող ուշադրութեանը, ապա այն աւելի ճիշտ կը լինի բնութագրել որպէս ազատամտականութեան զարգացման բնականոն հետեւանք: Նման եղրակացութեան համար հիմք է ծառայում թէկուզեւ 60-ական եւ 90-ական թուականների համապատասխան ձեւակերպումների համեմատութիւնը: «...գիտութեանց առարկան բնութիւնն է, եւ գիտութեան նպատակը բնութիւնը ճանչնալ, իսկ անոր արդիւնքը բնութեան օգտակար ազգեցութիւնները մեզի շահաւէտ ընել, ու վնասակարութիւններէն հեռանալ կամ մեզ անոնց դէմ պաշտպանել է: Ասկէ սա կը հետեւի թէ գիտութիւնը առարկայական, այսինքն առար-

¹³ ԲԱՖՖԻ, Պարսկաստան, ԵՂ, 10 հատորով, հ. 9, Ե., 1964, էջ 173:[14] Տես, օրինակ՝ ՄԱԼԱՔԵԱՆ Մ. Կ., Արարիշը գիտութեան առջեւ, Կ. Պոլիս, 1911,

¹⁴ Նոյնի՝ Գիտութիւն, փիլիսոփայութիւն, կրօնի, Կ. Պոլիս, 1922: ՎԱՐՍՆԻԵԱՆ Մ., կրօն եւ գիտութիւն, Կ. Պոլիս, 1912:

կային վրայ եղած դիտողութիւններով՝ անոր վրայ իսկապէս տեսնուած երեւյթներէն առնուած ըլլալու է...»¹⁵: Մէջբերուած դատողութեան տրամաբանական շարունակութիւնն է հետեւեալ սահմանումը «... քաղաքակրթուած ազգերի իրար յաջորդող սերունդները, անցեալ եւ մանաւանդ ներկայ դարում, գտնուել են բնագիտական հոսանքների հօր ազդեցութեան ներքոյ եւ... այդ երկու դիտութիւնները (բնագիտական փիլիսոփայութիւնը եւ քաղաքատնտեսութիւնն ու հասարակական գիտութիւնները - Ռ. Մ.) որոշել են ամէն մի սերնդի աշխարհայեցութիւնը, դորա հետ նաեւ նոցա՝ մէկ կողմից ոգու ուղղութիւնը, միւս կողմից՝ հասարակական գործունէութեան բնաւորութիւնը»¹⁶:

Նշած ժամանակահատուածում գերիշող էր այն գաղափարը, որ ազգային կեցութեան բարելաւման հիմքը բնութեան հետազոտումն է, որի արդիւնքները անհրաժեշտ է ժողովրդականացնել ազգը լուսաւորելու միջոցով: Ընդ որում գիտելիքի արժէքը պայմանաւորւում էր նրա կիրառելիութեան աստիճանով, իսկ վերջին հաշուով՝ հասարակական առաջադիմութեանը նպաստելու կարողութեամբ: Գիտութիւնը, ըստ էութեան, ընկալուում էր որպէս հակակշիռ կրօնի, մինչեւ գիտութեան հասարակական առաքելութիւնը հակադրուում էր կրօնի հասարակական դերակատարութեանը: Վերը շարադրեալը հնարաւորութիւն է տալիս հաստատելու, որ ժթ. դ., այնուամենայնիւ, անաստուածութեան դարի չվերածուեց: Աւելին, ժթ. դ. հայ լուսաւորական մտքի սահմաններում հնարաւոր է առանձնացնել մտածողների, որոնց հայեացքներում նկատելի է կրօնի եւ գիտութեան հաշտեցման (կամ գոնէ մերձեցման) միտում:

Ս. Վիշենեանի պնդմամբ, կրթութիւնը միայն գիտութեամբ չի ապահովուում: «Մարդ կիրթ ընելու համար պէտք է, որ իր մարդկային կատարելութիւնը ձեռք բերած ըլլայ»: Այս բանաձեւի հիմքում դիտարկուում են հետեւեալ երկու հիմնադրոյթներ. ա) մարդու կեանքի նպատակը կատարելութիւնն է, իսկ «կատարելութիւնը, ըսել է որ Աստուած է: Ուրեմն մարդոյս նպատակը Աստուած է», բ) մարդու բանականութեան զարգացումը ենթադրում է բարոյական սկզբունքի ճանաչում, ինչը իր հերթին, յանգում է մարդու բանականութեան

¹⁵ ՃԵՒԱՀԻՐՃԵԱՆ Ա., Գիտութեան կարևորութիւնը: - «Մէր», 1860, N 8,

Էջ 65-66:

¹⁶ ԲԱՐԵԼԵԱՆ Ա., Հոսանքներ այժմեան բնագիտական փիլիսոփայութեան մէջ: - «Մուրճ», 1890, N 10, էջ 1451:

ազնուացմանը: Նշածից հետեւեցում է, որ «կրթութեան ընդ դէմ եղողները հաւատալ չեն ուզեր...»¹⁷:

Գափամաճեանի համար որպէս ելակէտային ծառայում է մարդու համար կրօնի եւ գիտութեան հաւասար կարեւորութեան մասին հիմնադրոյթը: «Կրօնը,- նշում է նա,- զգօն եւ բարոյական կենաց հիմը եւ այն սրբազն կապն է, որ կը կապէ զմարդ գերադոյն եւ բարերար էակի մը հետ. եւ կ'առաջնորդէ զայն դէպի այն երջանիկ կեանքը՝ որուն համար ծնած է մարդու»¹⁸: Միւս կողմից, նա գտնում է, որ մարդը պէտք է դաստիարակուի, այսինքն՝ հարստանայ գիտելիքով իր բանականութիւնը կառավարելու նպատակով: Վերոյիշեալ հիմնադրոյթները համադրում են մտածողի հետեւեալ բանաձեւի մէջ. «...Կրօնը՝ որ յայտնեալ ճշմարտութիւն մ'է, եւ գիտութիւններն ալ ասպացուցական հիմանց վրայ հաստատուած են, կը հետեւի ուրեմն որ կրօնն ու գիտութիւնները իրարու հետ կը համաձայնին...»¹⁹: Նշած բանաձեւերը բնութագրելի են որպէս դաստիարակութեան համակարգում կրօնի եւ գիտութեան ներդաշնակեցման հնարաւորութեան եւ անհրաժեշտութեան հիմնաւորման փորձ: Խնդիրը քննարկուել է նաեւ աւելի մեծ ընդդրկումով հասարակական առաջննութացի համատեքստում հասարակական (ազգային) կեցութեան հիմքի սահմանման (Մ. Մամուրեան), ինչպէս նաեւ կրօնի եւ գիտութեան էութեան նոյնականացման իմաստաւորման (Ռ. Պէրպէրեան) առումներով:

Մամուրեանը հերքում է դրապաշտների «հասարակական առաջադիմութիւնը «դրական» գիտութիւնների զարգացման հետեւանք է» կարգախօսը, քանզի այդ գործընթացի համար անհրաժեշտ է համարում գիտութեան հետ կրօնի եւ փիլիսոփայութեան առընչակցութիւնը: Այս տեսանկիւնից նա քննադատում է հումանիտար եւ հասարակական գիտութիւնների նկատմամբ ճշգրիտ գիտութիւնների մեթոդների դրապաշտների կիրաւման փորձերը. «...միտքն ու ֆիզիկական աշխարհը, հոգւոյն եւ նիւթին երեւոյթները, նախնական եւ վախճանական պատճառներու վէճը, եսն եւ ոչ-եսն անդադար պիտի զբաղեցնեն մարդիկն ամէն փորձառական ու դրական ճգանց

¹⁷ Վիշենեան Մ., Մանկատածութիւն, մասն Ա, Կոստանդնուպոլիս, 1844. Ներածութիւն, էջ ԺԱ, ԺԵ:

¹⁸ ԳԱ.ՓԱ.ՍՄ.Ա.ՃԵԱՆ Մ., Կրօնը: - Դաստիարակութիւն: - Հետազոտութիւն: - Եւ յառաջադիմութիւն: - «Զեփիւր հալրենեաց, 1863, N 27, էջ 109:

¹⁹ Նոյն տեղում, N 28, էջ 229:

դէմ»²⁰: Ուստի մարդկութեան պատմական զարգացման համար նա օրինաչափական է համարում տարաբնոյթ տարրերի (բնական, հոգեբանական, բարոյական, գիտական, կրօնական, փիլիսոփայական եւ այլն) փոխներգործութիւնը: Ամէն մի ազգի կեցութեան հիմքում սակայն, նա գերիշխող տարր է առանձնացնում: Հայ ազգի կեցութեան հիմքում դիտարկուող տարրերի մէջ նա կրօնական տարրն է արժեւորում եւ գտնում, որ թէեւ այն կարող է փոփոխուել ժամանակի մէջ, սակայն, երբեք չի կարող կորցնել իր նշանակալիութիւնը ազգային կեցութեան ապահովման առումով: «Եւ միթէ օգտակա՞ր է... քանի էլ ժողովրդեան մարդի գոյութեան պայմաններն, որ ուրիշ ազգութեանց պայմաններուն մէկ մասը կը կազմեն, եւ որով պիտի նկրտի մարդկային յառաջադիմութեան գործին աջակից գտնուիլ... երբ Հայն հայրենիքէ, քաղաքական դրութենէ, փայլուն գրականութենէ՝ գիտութենէ զուրկ՝ իր կրօնին, իր պատմութեան վրայ կոթնելով կ'ներկայի եւ բռպայի եւ ուրիշ աստիճանակից ժողովրդոց արուած ապատութենէ եւ անկախութենէ մաս մալ իրեն համար կ'պահանջէ...»²¹:

Ո. Պէրպէրեանը ոչ միայն պաշտպանում է կրօնի եւ գիտութեան ծագումնաբանական կապի մասին գաղափարը, այլև հաստատում դրանց էութեան, խնդրակարգի, առարկայի եւ նպատակի նոյնականութիւնը: Մարդու հոգեւոր կեանքի մէջ առանձնացնելով մըտքի, զգացմունքի եւ կամքի ոլորտները, նա դրանց համապատասխանեցնում է ճշմարիտի, գեղեցիկի եւ բարու գաղափարները: Այդ գաղափարները նա համարում է առ Աստուած մարդու բարձրանալու միջոցներ, որոնց արմատները գտնուում են բացարձակի եւ կատարեալի՝ Աստծոյ մէջ: Դրանից բխեցւում է, որ գիտութիւնների համակարգում գերագոյն աստիճանը զբաղեցնում է փիլիսոփայութիւնը: Որպէս պատճառաբանութիւն նա առաջ է քաշում հետեւեալ հիմնադրոյթները: Գիտութեան վերջնական նպատակը համարում է մարդու երջանկութեան ապահովումը, որի իրականացման համար փիլիսոփայութիւնն ունի աւելի մեծ հնարաւորութիւն: Գիտելիքը յարաբերական է, գիտութիւնը հնարաւոր է, քանզի գիտելիքի հիմքում ընկած է բացարձակը: Գիտութիւնը սահմանափակ է ըստ էութեան, իսկ մարդու ճանաչողական ճգուռումը բնազանցութեան մէջ է գտնում իր սկզբն ու աւարտը: Իմաստասիրական ոդին մարդու բարձրագոյն կարողութիւնն է, առանց որի չկայ քաղաքակալիթութեան զարգացում:

20 ՄԱՄՈՒՐԵԱՆ Մ., Մեթոդի վրայ: - «Արեւելեան մամուլ», 1878, N 9, էջ 201:

21 ՄԱՄՈՒՐԵԱՆ Մ., Մեթոդի վրայ: -1879, N 1, էջ 346:

Այդ իսկ պատճառով մարդու զարգացումը պէտք է լինի ներդաշնակ (այլ ոչ միայն մտաւոր), իսկ կրթութիւնը՝ դաստիարակիչ: Եւ այդ գործընթացի մեջ գլխաւոր տեղը պէտք է զբաղեցնեն «մարդկային ուսումները»՝ փիլիսոփայութեան գլխաւորութեամբ:

Կրօնի էութիւնը մտածողը ըլքունում է որպէս մարդուն ի սկզբ բանէ տրուած ալզունք, այն է՝ հաւատ Աստծոյ նկատմամբ: Կրօնի մէջ առանձնացնելով մարդու մէջ միասին գործող մտաւոր, զգայական եւ կամային տարրերը, նաև հաստատում է, որ կրօնի, արուեստի եւ փիլիսոփայութեան առարկաները միեւնոյնն են: «Տիեզերաց մեծութեան առջեւ մարդուն տկարութեան, բնութեան աշեղ կամ գեղեցիկ տեսարանաց առջեւ մարդուն սոսկումի կամ զմայլման, բարոյական օրէնքէն կամ պարտաւորութեան գիտակցութեան առջեւ գերագոյն Օրէնսդրի մը ու Դատիչի մը ներկայութեան, մահուն առջեւ՝ բարոյական անձնաւորութեան անէցման դաղափարին դէմ խեռման, վերջապէս՝ մշտանորոգ կենաց առջեւ գոյաբար անսպառ զօրութեան մը գոյութեան եւ առ այն պատճառանաց ու սիրոյ զգացումն է, որ անբաժան մարդէն, յառաջ բերած է ամէն կրօնքներն ու կրօնից եւ փիլիսոփայութեանց եւ բանաստեղծութեան կապող օղակն է եղած»²²: Ու Պէրպէրեանի կարծիքով, կրօնական զգացումը բարոյական է ըստ էութեան. կրօնը մարդու բարոյականութիւնն է: Ամենավսեմ կրօնը, սակայն, նաև համարում է քրիստոնէութիւնը դրա գերազանցապէս հոգեւոր լինելու պատճառով: Կրօնի եւ փիլիսոփայութեան նպատակը համարելով մարդկանց մէջ սէր եւ բարեկամութիւն սերմանելը, մտածողը, այնուամենայնիւ, պնդում է, որ փիլիսոփայութիւնը միշտ կրօնով է ներշնչւում²³:

Գիտակցութեան եւ հասարակական կեանքի բանականացման վրայ հիմնուած Լուսաւորականութեան շարժումը ուղղուած էր գործնական-բարոյական եւ հասարակական-բարոյական խնդիրների իրականացմանը, ինչը պայմանաւորել է օգտակարութեան հարցին կրօնի եւ գիտութեան իմաստի, բովանդակութեան եւ նշանակութեան յանգեցումը: Արդիւնքում ներացուել (Ստ. Նազարեան) կամ մերժուել է (Բաֆֆի) կրօնի աստուածաբանական եւ բնագանցական էութիւ-

22 ՊէրՊէրեան Ռ., Դաստիարակի մը խօսմելը, Վիեննա, 1901, էջ 160:

23 Կրօնի եւ գիտութեան յարաբերակցութեան վերաբերեալ նմանատիպ դիրքորոշում մշակել է նաեւ Ն. Ռուսինեանը (տես՝ Դասագիրք փիլիսոփայութեան, Կ. Պօլիս, 1874):

նը, մինչդեռ մարդու ճանաչողական պահանջմունքը սահմանափակուել է երկրային, գործնական, հասարակական աշխարհով։ Կրօնը զբրկուել է իր էութենական բնութագրումից՝ լինել բնական (աստուածային) օրէնքի աղբաւորը։ Գիտութեանը հասանելի է դարձել միայն պայմանական եւ անցողիկ գիտելիքը, ինչը ծնունդ է տուել յարմարողականութեան հոգեբանութեանը։ Այդ հանգամանքը նշանակում էր հեռացում մարդու բարոյական եւ ճանաչողական բնութիւնից, մարդու ոգուց, որի էութիւնն է՝ կողմնորոշումը դէպի զգայական աշխարհի գոյութիւնը, իմանալիութիւնը, արժէքաւորութիւնը, իմաստը եւ նշանակութիւնը հաստատող, անդրանցական աշխարհը։ Լուսաւորիչների գաղափարական հակառակորդների՝ հայ պահպանողականների հայեցակարգը հարկ է մեկնաբանել որպէս գերզայական աշխարհի գոյութեան, հետեւաբար կրօնի եւ գիտութեան ծագումնաբանական կապի ու աշխարհայեցքի ամբողջականութեան վերահաստատման փորձ։

Կրօնի եւ գիտութեան ծագումնաբանական կապի Յովհաննէս Տէրոյենցի նման ըմբռնմամբ է պայմանաւորելի՝ ամբողջական գիտելիքի մասին նրա տեսակէտը։ Գիտելիքն այնտեղ ներկայացւում է որպէս «մտաւորական» եւ «նիւթական» տարատեսակութիւնների ամբողջութիւն։ Մտաւորական՝ կրօնական եւ փիլիսոփայական գիտելիքը, յլկում եւ լուսաւորում է մարդու բանականութիւնը, իսկ նիւթական գիտելիքն արտացոլում է նիւթական առարկաներն եւ դրանց միջեւ գոյութիւն ունեցող զգալի յարաբերութիւնները։ Նիւթական երեւոյթների մէջ դիտարկում են նաեւ ոչ նիւթական յարաբերութիւններ, որոնց մասին մարդու խորհրդածութիւնները յանդեցնում են այն մտքին, որ «աշխարհ» իր բոլոր մասունքներովը եւ իր մէջը պարունակածներովը ամէնիմաստ արարչի մը գործ է, եւ նոյն արարիչը ասոնց գոյութեանը եւ պահպանութեանը պատճառն է»:²⁴ Դրանով է բացատրում նիւթից անմիջականօրէն կախում չունեցող յարաբերութիւնների առկայութիւնը, որոնք համարւում են բնագանցութեան, գոյաբանութեան եւ բնական աստուածաբանութեան ոլորտը եւ բնագիտութեան հետ կապ հաստատելու միջոցը։ Գիտելիքի համակարգում, այսպիսով, առաջնութիւնը տրւում է կրօնին եւ փիլիսոփայութեանը, դրա հետ մեկտեղ փիլիսոփայութիւնը բնութափիսոփայութեանը - «Հագրուում է որպէս հաւատի եւ ճշգրիտ գիտութիւնների շաղկապը»։

²⁴ Տ. Տէրոյենց, Ազգային դաստիարակութիւն: - «Եղեւակ», 1860, N 85, էջ 45:

ւատքը կարեւոր ճշմարտութիւններուն մէկ ամփոփ ծանօթութիւնն է, եւ գիտութիւնը՝ հաւատքով սովորուածներուն հաստատ ապացութիւնն է: Փիլիսոփայութիւնը հաւատքը կը պատրաստէ, որի վրայ հիմնուած է, գիտութիւնը»:²⁵

Նշած հիմնադրոյթի հետեւանք է նպատակայարմար համարել մտածողի այն միտքը, որ քրիստոնէական կրօնը չի խուսափում գիտութիւնից եւ որ նրանում ամփոփուած ճշմարտութիւնները յաւերժական են: «Այն հաւատքը որ փաստերով կրօնայ կործանիլ բեկանուտ բան մը եղած ըլլալու է. ճշմարտութիւնն անխախտելի է, սուտ կարծիքն է, որ կը ջնջուի»:²⁶ Այսպիսով հերքում է լուսաւորիչների տեսակէտը, ըստ որի քրիստոնէութիւնը, մարդուն խաւարի մէջ պահելով եւ գիտութեան հետ միանալ չձգտելով, այլեւ չի կարող բաւարել նրա հոգեւոր պահանջմունքը եւ պէտք է մերժուի հասարակական առաջադիմութեանը խոչընդոտելու պատճառով: Մտածողի պնդմամբ, լուսաւորիչները հիմք չունեն ճշմարտութեան բացայացման գործում մենաշնորհը տալ մարդկային խելքին, առաւել եւս իրենք իրենց անուանել «լուսաւորեալ» կամ «լուսաւորիչ»: Նա քննադատում է այն իրողութիւնը, որ լուսաւորութեան բովանդակութեան մէջ լուսաւորիչները չեն ներառում կրօնը եւ հաւատը: «Մենք լոյսը տեաւոն մերոյ Քրիստոսի միջնորդութեամբը աշխարհս ծագած գիտեմք.... եւ ինչ գիտութիւն, որ այս լուսոյն ճառագայթը անոր վրայ ծագած չէ՝ խաւար է. եւ հաւատոյ եւ կրօնից լուսոյն հաղորդ չեղող գիտութիւններուն լուսովը լուսաւորուած կարծուածները խաւարի մէջ կը կարծեն եւ ուրիշ լոյս փընտոելու անհոգութիւն ընելով՝ անհաւատութեան մեղքը իրենց վրայ հաստատուած կը մնայ»:²⁷

Կրօնի եւ գիտութեան նախասկզբնական կապի մասին գաղափարի Տէրոյենցի պաշտպանումը հարկ է գիտարկել նաեւ գիտելիքի զարգացման օրինաչափութիւնների նրա մեկնաբանման համատեքստում: Նրա կարծիքով, գիտելիքը զարգանում է ժառանգորդման սկզբունքի համաձայն: Այս տեսանկիւնից փիլիսոփայութիւնը համարում է աւանդական գիտելիքի ոլորտ, ինչը նշանակում է, որ միայն աւանդութեանը հետեւելով է հնարաւոր հասնել ճշմարտու-

25 Յ. Տէրոյենց, Այլ է, այլ: - «Երեւակ», 1861, N 97, էջ 31:

26 Յ. Տէրոյենց, Այլ եւ այլք, էջ 31:

27 Յ. Տէրոյենց, Կրօմիք վերցընենք տեղը ինչ դնենք: - «Երեւան», 1861, N 119, էջ 353:

թեանը, այսինքն՝ Աստծուն: «Լոյսը ճշմարիտ փիլիսոփայութիւնն է. ճշմարտութիւնն ալ մէկ է. այն ալ յայտնողը Աստուած է. եւ ճշմարտութեան աւանդը անմիջապէս Աստուածն է առնողը առաջին մարդն է, ուրիշներուն ալ անկէց անցած պիտի ըլլայ: Աւանդութեամբ ետքի մարդոց հասած փիլիսոփայութեան չի հաւնող մարդը կամ հիներուն աւանդութիւնը փոխուած եւ աւըրուած ըլլալը ստոյգ յիշատակարաններէն գտնելով՝ մաքուրը հրատարակելու է, կամ ճշմարտութիւնը ես հնարեցի ըսելու է»:²⁸ Մտածողի կարծիքով, փիլիսոփայական գիտելիքի ժառանգործման աւանդոյթը խախտուել է Արիստոտէլի համակարգում, որտեղ շեշտը դրուել է ոչ թէ մարդու քանական հոգու եւ նրա յատկանիշների, այլ մարդու զգայական մարմնի վրայ: Արիստոտէլի ասմունքը հակասական է համարում ըստ էութեան, քանզի այնտեղ Աստծոյ գոյութեան վերաբերեալ միանշանակ պատասխան չի տրուում: Մտքի աւանդոյթի խախտման Արիստոտէլից սկիզբ առած «աւանդոյթը» Տէրոյնցը դիտում է նաեւ նոր ժամանակի եւրոպական մտածողութեան եւ յատկապէս լուսաւորական եւ «համադրական» (էկլեկտիկ) փիլիսոփայութեան մէջ, որոնք համարում է գիտութեան հետ ոչ մի կապ չունեցող մտացածին բաներ: Նրա համոզմամբ, շիտակ փիլիսոփայութիւնը միշտ համեմատ է Սուրբ Գրքի գոյութներին:

Գիտելիքի ամբողջականացման (կրօն-փիլիսոփայութեան-գիտութեան) Տէրոյենցի միտումը անհրաժեշտ է բնութագրել որպէս լուսաւորիչների նախաձեռնութեամբ առաջացած մարդու (ազգի) աշխարհայինացքի աղճատուածութեան յաղթահարման փորձ ոչ միայն ճշմարտութեան, այլեւ բարոյականի աղքակրի վերահաստատման առումով։ Այսպէս, նա չի ընդունում հաւատի ու բարու լուսաւորիչների տարանջատումը, անհրաժեշտ է նրանց այն տեսակէտը, ըստ որի առաքինի եւ բարի մարդ լինելու համար կարեւոր է ոչ թէ հաւատը, այլ աշխարհիկ կրթութեանը։ «Մարովկային ինքը ինքն զինքը չկրնայ կառավարիլը ամենայայտնի բան մըն է. թէ որ անմեղութեան վիճակին մէջ մնայինք նէ՝ խելքերնիս մեր գործքերուն տնօրէնը կ'ըլլար... բայց մենք... մեղաց մէջ գլորելով մեր կամքին, այսինքն մեր կիրքերուն բացարձակ իշխանութիւն տայինք մեր վրայ, որով բանականութիւննիս եւ խելքերնիս լոռեցընելով՝ որով միայն

²⁸ 8. ՏԵՐՈՅԵՆՑ, Ճառ առաջին ժամանակի մարդոց կրթութեան վրայ, 4. Պօ-
լիս, 1843, Յառաջաբան, էջ 9-ի:

կրրնար մարդ անբան անասուններէն տարբերիլ, անոնց հաւասարեցանք...»:²⁹ Հասարակութեան մէջ աճող յանցագործութիւնների պատճառը նա համարում է աշխարհայեցքային նման կողմնորոշումը, որի յաղթահարման միջոցը հաւատի ու բարու միաւորումն է:

Տէրոյենցի հայեցակարգը բնութագրելի է որպէս ծրագրային ժԹ. դ. հայ կրօնական պատմափիլիսոփայութեան համար։ Վերջինիս մէջ, սակայն, անհրաժեշտ է ընդգծել նաեւ մարդկային բանականութեան եւ աստուածային յայտնութեան, գիտելիքի եւ հաւատի, փիլիսոփայութեան եւ կրօնի հաշտեցման միտումը, ինչը յստակօրէն ձեւակերպել է Խ. Աշրգեանը. «Եկեղեցական Պատմութիւնը եւ Քրիստոնէական Աստուածաբանութիւնը իմաստասիրութեան ընկերացող ուսումներ են... այն հեղինակներին ընտրելով առաջնորդ որոց կրօնական եւ իմաստասիրական վարդապետութեանը հակառակ չ'ելլեր ոչ ուղիղ փիլիսոփայութեան եւ ոչ ողջամիտ աստուածաբանութեան եւ յատկապէս ազգային աւանդութեան... մէկ կողմանէ բանականութեան պատիւը պահեմք, միւս կողմանէ ալ Աստուծոյ երաշխիքը կամ ճշմարտութեան ձրի պարգեւը իմաստուն երկիւղածութեամբ մէծարեմք»:³⁰ Նրա պնդմամբ, մարդու իմացական բնականոն իրավիճակը ենթադրում է համաձայնութիւն փորձի, գիտական տեսութեան, բնագանցական սկզբունքի եւ կրօնական գաղափարի միջեւ, որի խախտման պարագայում «ճշմարտութիւն ճշմարտութեան դէմ կը յարձակի. վտանգ մէ կծագի, որուն դէմ տալու համար բանականութիւն եւ հաւատք իրենց կչիուը կը կորուանեն»։ Նման իրավիճակը կանխելու (կամ շտկելու համար) մտածողն անհրաժեշտ է համարում գիտութեան հնարաւորութիւնների սահմանումը եւ Բանի ու Հաւատի հրամայականների հաստատումը։ Ըստ նրա, կրօնի ճշմարտութիւնները, որոնց հիմքը Աստուածն է, չեն խոչընդուռում գիտութեան զարգացմանը։ «Աստուած չէ ուզած յայտնել այնպիսի բնական եւ բնագանցական խնդիրներ՝ որոց լուծումը մեզի, գոնէ Աստուծոյ նպատակին մէջ, կարեւոր չէ, միայն մեր պարտաւորութիւնները ճանչնալու եւ կրօնական վախճանին դիմելու համար հարկ եղածները իմացուցած է»:³¹ Այս սահմանից դուրս մարդուն հետաքրքրող

²⁹ Յ. Տէ՛րթենթ, Կրթութիւն եւ բարոյական։ - «Երեւակ», 1864, N 4, էջ 26։

³⁰ ԱՇԾԳԵԱՆ Խ., Համառու փիլիսոփայութիւն, ի Նիկոմիդիա, 1885, Յառաջաբան, էջ VII-VIII։

³¹ ԱՇԾԳԵԱՆ Խ., Գիտութիւն եւ հաւատք։ - «Յոյս» (Արմաց), 1874, N 2, էջ 73, 76։

Հարցերը նա վերապահում է գիտութեանը: Աշըգեանը նշում է նաեւ, որ գոյութիւն ունեն կրօնական եւ բնազանցական ճշմարտութիւններ, որոնք քննելի են ոչ թէ գիտութեան փոփոխական միջոցներով, այլ Բանի եւ Հաւատի օգնութեամբ: Միւս կողմից, նա պնդում է, որ գիտութիւնը չի կարող վնասել այդ ճշմարտութիւններին. այդ հնարաւորութեան ընդունումը ենթադրում է գիտութեան իրական պաշտօնի խեղաթիւրումը:

Հայ կրօնական պատմափիլիսոփայութեան համար բնորոշ է նաեւ գիտելիքի համակարգում գիտութեան «քաղաքացիութեան» հաստատման ձգտումը, ինչը բացատրելի է դարաշրջանի մտայնութեան պահպանողականների ընկալմամբ: Խ. Մխիթարեանի տեսակէտով, գիտութիւնն ու իմաստութիւնը սկիզբ են առնում Արարչի իմաստութեան խորհուրդներից, որոնց օգնութեամբ զարգանում եւ ազնուանում են մարդու մտքի խորհուրդները: Եւ եթէ Աստծոյ գիտութիւնն ու իմաստութիւնը կատարեալ եւ անփոփխ է, ապա մարդու գիտութիւնն ու իմաստութիւնը եւ՝ սահմանաւոր է, եւ՝ անկատար, եւ՝ փոփոխական: «Մարդն փորձառական գիտութեանց մէջ դիտող է, բանականի մէջ՝ մեկնող է, իմաստասիրութեան մէջ՝ ճշմարտութիւնները փնտող է, կրօնքի մէջ՝ պարզ հաւատացող է սրտով եւ Հոգւովք»: Մարդու համար, սակայն, գիտութիւնը մեծ դեր է կոչուած կատարելու, քանզի դրա բացակայութեան դէպքում «տիեզերք եւ կեանք անստուգութեան մէջ, եւ մարդն կարծեաց եւ կատածանաց մէջ կը մնայ»:³²

Առանձնայատուկ ուշադրութեանն արժանի են Մխիթարեանները, որոնց աշխատութիւններում գիտութեան «իրաւասութիւնները» հաստատում են ինչպէս տեսական, այնպէս էլ գործնական առումներով:³³ Մխիթարեանների հայեցակարգի համար բնութագրական է Գուրգէննեանի հետեւեալ բանաձեւը. «... անհերքելի է որ Աստուած ճշմարտութեանց առաջին աղբիւն է, եւ բանաւորապէս ալ ծանօթութիւն պատճառին կանխէ քան զծանօթութիւն արգասեաց, սակայն թէպէտ եւ մարդս ինքզինքն չկընար մտօք յղանալ՝ առանց իր ընեն պատճառին, բայց յայտնի է որ նախ եւ առաջ իր էութեան եւ իր

32 Մխիթարեան Խ., Գիտական շղթեր, Կ. Պոլիս, 1901, էջ 9:

33 Եսև՝ ԳՈՒՐԳԷՆՆԵԱՆ Հ. Ա.Ի.ՔՍԵՆՏԻԿՈՎ Վ., Տարեք իմաստասիրութեան ընդունութիւն Հայութիւն Ա-Բ, 1869. ԿՄՄԱՆՈՒԵԼԵԱՆ ՏԵՐ ՊՈՂՈՎ Վ., Դարձակ, Ի ՎԵՆԵՍԻԿ, Հասոր Ա-Բ, 1872, Հ. Եղուարդ Վրդ. Միարեք բանական փիլիսոփայութեան, Կ. Պոլիս, 1872, Հ. Եղուարդ Վրդ. Միարեք բանական փիլիսոփայութեան, Վենեսիկ, 1899:

գլխաւոր կերպաւորութեանց գաղափարն կ'ունենայ, այսինքն իր զգացածին, ճանչցածին եւ կամեցածին գաղափարներն կ'ունենայ՝ քանի որ դեռ արտայայտ ճանաչողութիւն մը չունի Աստուածութեամ եւ անոր ստորոգելիաց վրայ, եւ յինքենէ կը բարձրանայ առ իւր պատճառն.³⁴

Յատկանշական է, որ փորձարարական եւ բնական գիտութիւնների գարգացման եւ լրացարութեան տարածման ժամանակաշրջանում հայ պահպանողականները պաշտպանում են քրիստոնէական ուսմունքի առանցքային սկզբունքը՝ «Յիսուսի վարդապետութիւնը հիմնուած է սէրի եւ ազատութեան վերայ յանուն ճշմարտութեան», հէնց լրաւորիչների «լրացարութիւն եւ բարեկարգութիւն ազգի» կարգախօսի տեսանկիւնից: Այս առումով ուշագրաւ է «Արարատ» հանդիսում տպագրուած յօդուածը, որի գլխաւոր գաղափարը հետեւալն է. «Քրիստոնէական հաւատը իւր բուն նշանակութեամբ... կ'ապահովէ մարդկութեան համար աւելի մեծ ազատութիւն մտքի եւ զարգացման, քան գիտութիւնը իւր յայունագործած ճշմարտութիւններով միասին, որոնք, հազիւ թէ ճանաչած են նոցա, անհրաժեշտ կը պահանջեն որ դաւանեն»: Գիտութիւնը, ըստ էութեան, հնարաւոր է համարւում որոշակի ելակէտային սկզբունքների «Հաւատով» ընդունելու դէպքում: Վերածուելով գիտութեան անփոփոխ «Հաւատալիքի», այդ սկզբունքները պայմանաւորում են գիտութեան ճշմարտութիւնների յարաբերականութիւնը: Հերքելով լրացարութիւնների կարծիքը, համաձայն որի քրիստոնէութեան բացակայութեան պարագայում գիտութիւնը կարող էր աւելի զարգացած լինել, յօդուածի հեղինակը պնդում է, որ քրիստոնէութիւնը մարդուն գիտութիւնից աւելի շատ բան է տուել անգամ ճշմարտութեան բացայայտման առումով: Քրիստոնէական ուսմունքը «կրօնի գօրութեամբ կը պարունակէ իւր մէջ անփոփոխելի ճշմարտութիւն եւ եթէ այդ ճշմարտութիւնը ստիպուած լինի կամ կարողանայ փոփոխուել գիտութեան կամ գիտական հանգամանքների, այն ժամանակ արժան չէր եւ հաւատալ նորան: Քրիստոնէական ճշմարտութիւնն իւր պարունակութեամբ եւ ձեւով, որ կը մնայ անփոփոխելի, միայն դորա համար է դարձած հանրածանօթ ու հասու ամէն բարերի եւ ամէն ազգերի մարդիկներին»:³⁵ Գիտութիւնը նոյնահէ ձգուում է բացարձակ ճշմարտութեանը, սակայն նրա առաքելութիւնն ուրիշ է: Այդ պայմաններում բնական են համար սում կրօնի եւ գիտութեան միջեւ հակասութիւնների առաջացումը: «Քրիս-

³⁴ ԳՈՒՐԳԻՆԵԱՆ Հ. ԱԻԳՍԵՆՏԻՈՆ, Տարեք իմաստափրութեան ընդարձակ, Ա հասոր, էջ ԻԳ-ԻԴ:

³⁵ Ա. Վ., կրօն եւ գիտութիւն: - « Արարատ», 1879, ո Հ, էջ 334, 337-338:

տոնէութիւնը դեռ եւս բարձր է կանգնած գիտութիւնից, որովհետեւ նրա մէջ է գիտութեան եւ կեանքի այբ եւ բեն:³⁶

Ներկայացրած նիւթի նշանակալիութիւնը պայմանաւորելի է մեր ժամանակաշրջանի համար բնութագրական մի շարք գործօններով: Կրօնի եւ գիտութեան յարաբերակցութեան խնդիրն այսօր դիտարկում է ոչ միայն որպէս պատմական՝ գիտութեան առաջացման եւ յետագայ զարգացման գործում կրօնի գերակատարութեան հարց, այլեւ որպէս արդիականութեան կարեւորագույն խնդիր: Յայտնի պատճառներով մարդկութեան առջեւ ծառացել է ճշմարտութեան ներդաշնակեցման անհրաժեշտութիւնը. կրօնի եւ գիտութեան դեռևս պահպանուող տարանջատումը արգելակում է մարդկութեան բարոյական «մաքրմանը»: Մշակոյթի մէջ հասատի եւ գիտելիքի համադրումը հարկ է իրականացնել աշխարհայեացքային, կրթական եւ գործնական համատեքստերում: Այս համադրութեան հէնքի վրայ ստեղծուած ճանաչողական նոր մեթոդաբանութիւնը կը նպաստի հետեւեալ փոխկապակցուած խնդիրների լուծմանը:

1. Հասարակական կեանքի պայմանների եւ մարդու ներքին աշխարհի միջեւ գոյութիւն ունեցող անհամապատասխանութեան վերածմանը, ինչը, իր հերթին, կ'ապահովի մարդու գիտակցութեան եւ հասարակական յարաբերութիւնների բանականացման ճանապարհին «կորցրած»՝ մարդու գոյութեան եւ նրա պատմութեան իմաստի վերականգնմանը:

2. Գիտութեան աշխարհայեացքային հիմքի վերահաստատմանը, որի միջոցով գիտութիւնը հնարաւորութիւնն կ'ունենայ յաղթահարելու իր հիմքերի ճգնաժամը, զարգանալու եւ արդի արժեհամակարգի մէջ ներգրուելու:

3. Մարդկայնական կրթութեան իրագործմանը: Վերածննդի դարաշրջանում սկիզբ առած եւ դեռևս չաղթահարուած մարդասիրական ուսմունքը քայլքայել է մարդու հոգեւոր էութիւնը: Մինչդեռ քրիստոնէութեան մարդասիրութեան հէնքի վրայ կառուցուած կը թական համակարգը կարող է անհրաժեշտ հոգեւոր հիմք ապահովել մարդու (եւ մարդկութեան) լիարիւն կենսագործունէութեան համար: Ճանաչողական հէնց այսպիսի մեթոդաբանութեան ստեղծման համար էին ժթ. դ. պայքարում հայ պահպանողականները:

ՈՒՄԱ ՄԻՐՈՒՄԵԱՆ

³⁶ Նոյն սեղում, էջ 339

The Comprehension of the Relativity of Religion and Science (Faith and Knowledge) in 19th Century Armenian Historical Philosophy

(Methodical aspects)

summary

Rima Miroumian

The issue laid out in the title is the subject of philosophical analysis for the first time in Armenology. The author examines it within the limits of the 19th century classical Armenian mind, in the context of "illuminatory" and "conservative" philosophical theories set aside by her. The results of the investigation into the issue of the relativity of religion and science (faith and knowledge), pivotal to the idealistic and attitudinal direction of 19th century Armenian historical philosophy, may be summarized as follows.

The Illuminatory movement, based on the rationalization of consciousness and public life, was aimed at the realization of issues of practical morality and social ethics, which led to the convergence of the meaning, content and significance of religion and science, to the advantage of the issue. As a result, the theological and metaphysical essence of religion was narrowed (S. Nazarian) or rejected (Raffi), while the cognitive demand of Man was limited to the earthly, practical and social world. Religion was deprived of its essential character - being the source of natural (divine) law. Conditional and temporary knowledge became accessible to science, which gave birth to the psychology of constant stability. These circumstances signified the distancing of Man from ethical and cognitive nature, from the human soul, the essence of which is the intent towards the existence of an emotional world, the comprehensibility, worth, meaning and significance of a world beyond the individual. The theory of the antagonists of the illuminators, the Armenian conservatives, in essence, is an attempt to reestablish the wholeness of the existence of a supersensitive world and attitude, and therefore of the evolutionary tie between religion and science.